

առնենք և կամ Անոր անուան ռովսաննա՞ս կանչենք, պէտք է որ այս փառաբանու թիւնը մեր որտէն քզիսի: Ինչ որ սրտաբութ չէ՝ լնդունիքի չէ Աստուծոյ և մարդոց առնի: Անենանք բարձր արժանապատռութիւն, բարի գոտասիրութիւն, խէսալ և գիտակցութիւն, բայց զգուշանանք ազգային անապարծութիւնէ, իմաստակութիւնէ, փառամուլութիւնէ և մեթենօրիկ ընթացք:

Եւալ զիսեմ թէ մարդ չի կրնաւ բան մը սորվիլ, երե նախապէս չե սորված խոնարհանքան դասրո, կ'ըսէ Անզիլացի բանառակը և զիկասան ձօրճ Մէրիտիթ: Մինձութիւն մէջ հեղութիւն որքան անհատ ներու: Խոյնքան ալ ազգերու նկարագիրը բարձրացնող առաքինութիւն մընէ: Քանզի հեղերն են որմէք պիտի ժառանգէն երկիրը: Ազգ մը կը բարձրանայ այն առուտնոն՝ ինչ ասաինան որ հեղութեան մէջ մնձ և մեռնութիւն մէջ հեղ ըլլալ սորվի:

Սորվինք նոյնպէս: Մազկազարդի այս խորհրդառութիւններէն, երախտիքը ձանչ, նայու առաքինութիւնը: Աստուծմէ մեր ստացած անթիւ բարիքներուն նկատամար պէտք չէ որ ապերախտ բլլանք: Մեր անհատական ու ընկերական կեանքի մէջ ինչ զժուարութիւններ որ ունինք՝ Աստուծոյ ուզած ձեռով, չիտակ ու ուզիղ մեխատով լուծելու աշխատինք, և ապերախտ չզբանինք ոչ Աստուծոյ ու ոչ ալ մարդոց հանգէպ:

Մազկազարդի օրը Յիսուսը զիմաւորող ներ իրենց հագուստները փառեցին ճամբաններուն վրայ: Մենք ալ մեր մոլութիւնները, կիրքիք և չար բնաւորութիւնները փառնք Քրիստոսի ոտքերուն տակ որ նա քայէ ար նոնց վրայէն ու կոսկուտ զանոնք: Ասով է որ մենք կ'ազնուանոնք սրտով և կը վերանենք հագիով գէպի երկնային բարձր ուլորտները, գէպի հասուծոյ չնորհաց զահը դ լնդուննելու համար Անկէ մեր ներքին իմաշազութիւնն ու հոգեկան երջանկութիւնը:

Գր. Ա. ԱԱՐԱՅԵԱՆ  
Երևան, Գալիք.

## ՅԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Յիսուսի յարութիւնը հզական գէպք մընէ կրօնից պատմութեան մէջ: Առաքեալիներ ու և առաջին քրիստոնեաներու քարոզութիւնները գլուխութիւնները Յիսուսի յարութիւնը մէջ էր: Առաքեալ ըլլալ կը նշանակէր յարութեան վկայ ըլլալ: Աւետարանի քարոզիչն կատարի ուրիշ բան չէր բայց երէ Փրկչին յարութիւնը աւետել: Առաքեալիները երր Յուգայի տեղ մէկը պիտի ընտրէին, ցաղափարը այն էր իրենց մէջ մէ մէկը ընտրին որ սկզբայ ըլլայ Յիսուսի յարութիւնն (Դորձք, Ա. 22): Յիսուս արդէն նախապէս իրենց ըսած էր թէ երր զիրէն զօրութիւն ստանան, և եւեն համար վկաներ պիտի ըլլան երաւացնէին, բոյս Հեկատօնի եւ Սամաւերի մէջ, մինչեւ երկիր ծայրերը (Դորձք, Ա. 8): Յիսուսի յարութեան այս քարոզութիւնն էր որ Քրիստոնէական Եկեղեցւոյ կիմը զրաւ: Փրկչին յարութիւնը ունի մէկէ աւելի պատգամներ:

Ա. — Ապարեան առաջին պատզամն է բարոյակն որին բիւր ոյժի վել ատրած յակրանակը: — Երր Յիսուս աշխարհ եկա որպէս լոյս, հրանուրը խաւարի մէջ կ'ապրէին և չուզեցին ընդունի զայն, որովհետ Ան իրենց խաւարի արարքները երեսն կը բրեր և իրենց մեղքերը կը մատնաներէր Աւափ առաջին օրէն հակոռակեցան իրեն, և ջանացին կերպ մը զանել զինքը մէջտեղ զէն վերցնելու, որպէսզի ազատ համարձակ շարանակն իրենց մեղսալից կեանքը:

Խոսքով չկրցան զինքը բռնէլ և ոչ ալ իրեն հետ մրցիւ. ու երր տեսան որ պիտի յաղթաւին՝ զրպարտեցին զինքն և որով յաղթաւին իրենց տաելազա կերքերուն: Զրպարտաւթիւնը տկարին գէնքին է. տկարը երր նեղը մայ: կը զրպարտէ: Հրեաներ յետոյ իրենց բիրտ ոյժին վստահերպ, զինքը խաչի անարդ մահուան յանձնեցին: Արսուս առերսոյիս Գողզութայի ըլլուրին վրայ պարտւեցաւ բիրտ ոյժին առջն առոր վրայ երեաներ խորունկ չունչ տոփին և ուրախացան որ իրենց համար ճշմարտութիւն խօսող բերան մը աղես գոցուած է միանգամ ընդմիշտ:

Իրականութեան մէջ սակայն պարտուողը հրեաներն էին։ Յիսուս թէ և ճակատամարտը կորսեցուց, բայց պատերազմը շահեցաւ իր հոգեկան յաղթահակովը՝ որը երեն յարութեամբը ծանուցուեցաւ ի լուր աշխարհի վարդահանց պատերազմ ալ տուերեսիթս պարտութիւն մըն էր անհաւասար բիբր ոյժին տոշին, բայց իրականութեան մէջ բարուական յաղթահակ մը եղաւ հայ ժողովուրդին համար։

Իրաք ոյժը իրաւ է թէ կիրայ յաղթահանեներ տանիլ, բայց անոր յաջողութիւնը ժամանակառոր է ու անկայուն։ Իսկ բարոյական ոյժին տարած յաղթահակը մնայուն է ու յաւանենական՝ զոր բացորչաբար կը տեսնենք Յիսուսի յարութեան հրաշափառ դեպքին մէջ։ Այս իսկ պատճառաւ, «Զօրուրիումը չէ, ոյժով չէ, այլ իմ նոգիսիս, կ'ըսէ զօրոց Տերը» (Հատք. Ի. 6), Այս որ ևսուուեց հոգիով յաղթահակ չի շահիր իր տարած յաղթահակը միայն իր անկումը կը փուլացնէ։

Բ. — Յաւալրեան ուրիշ մէկ պատզամն է արդաւուրեան յարբանակը անարդար միջոցներու գործեցին և կարդ մը կարծեցեալ յանցանքներ գտնելով Յիսուսը մահեան զատապարտեցին, Այս կարծեցեալ յանցանքներն էին։ —

1) Յիսուսը ըսած էր թէ կարող է տառապը երեք օրուան մէջ քակել և միրաշինել (Մատթ. Ի. 2, Մրկ. Ժ. 58);

2) Խնդիրնը լինիա, այսինքն ևսուուծոյ Որդի կոչած էր (Մատթ. Ի. 2, 63-65);

3) Ժողովուրդը զրկուած էր որպէսզի Հոգվիր կայսրութեան տրուելիք հարկը չվճարէ (Ղկա. Ի. 2, 2);

4) Ինքիննը Հրէից Թագաւոր անուանած էր և ժողովուրդին մէջ եղած էր խռապար մէկը և ապատամը՝ Հոգվիր պետութեան դէմ (Ղկա. Ի. 2, 1-3);

Բայց Յիսուսը ինչ որ ըսած էր՝ հոգեոր իմաստով խօսած էր, և երեք պապտամարական ոգի ցոյց տուած չէր Հոգվիր կայսրութեան դէմ։

Այս կարծեցեալ չորս յանցանքներուն առաջին երկու քը կրէից կրօնքին կը պատկանին, իսկ կերջին երկու քը քաղաքական բնոյթ կը կրէին։ Քաղաքական բնոյթ կրող

այս զրպարտութիւններին ալ ըրին, որպէսզի Հոգվիր կատագորութիւնն զիւրաւ ստանան Յիսուսի մահուան վճիրը՝ զոր իրենք արդէն իրենց ժողովին մէջ նախապէս տուած էին։ Այս ամբասանութիւնները հաստատելու շահացին իրարու հետ չհամաձայնող (Մրկ. Ժ. 5). ուստ վկաներով, և այսպէս ամերու զարը անարդար միջոցներով ի զործ դնելու աշխատացած։

Հրեաները որ ցերեկով այս անարդար քայլեց առնելով թէ՝ իրենք զիւրենք խարցին և թէ՝ աշխատեցան զ Աստուած խարիլ։ Աստուած սակայն ո՛չ խարուեցաւ և ա՛չ ալ կը խարուիր է երբ Պիղատոս բառ թէ անս այս արգարին արյևենի անպարտ են, հրեաներ պուացին և առանց շինելու բան. ևնուու արիւը մեր եւ մեր ուղիներուն վայրլայս (Մատթ. Ի. 2, 24-25)։ Ազա Պրզատոս Յիսուսը իրենց յանձնեց որ խաչեն և խաչեցին։

Ի՞նչ եղաւ արգիւնքը։ Հրեաներ ձախողեցան։ Յիսուս թի հրաշավիս յարութեամբը ի գիրք հանեց իրենց ըրած բարու անիրաւութիւններն ու անարդար արարքները։ Արդի խօսքը ու արգարութիւնը յաղթահանակեց անարդարութեան վրայ։

Արդարը կրնայ հալածուիլ, չո բչարուիլ և նոյնիսկ սպաննուիլ, բայց արգարութիւնը շատ չանցած յարութիւնն կ'առնէ և իր ոյժը ի յայս կը բերէ։ Կաղափար մը, իսէտ մը չի սպաննուիր։ Խարերայութեամբ, ստախօսութեամբ, ծուռ ու խարզախ միջոցներով գլուխ հանուած որեւ ձեռնարկ աւազի վրայ շինուած և ուշ կամ կանուխ կործան ման դատապարտուած տունի մը կը նմանի։ Աշխարհ արգարութեան պէտք ունի։

Հստ էմբրուրինի, և Արդարութիւնը եւ արգարութիւնը միայն իրնայ գոխացել մարդկութիւն։ Ամերիկացի հեղինակ թէսուր Փարքը կ'ըսէ։ Ալեգարութիւնը աւխարին ներգանեակուրիեան բանալին է, առանց անու տնեն ինչ խառնաօփոր ու ձախող կ'ընթանայ։ Եփիկտիւտէ կը յատարարէ։ Ալեխարին վրայ ամեն եւել ապահով վայ մըն է այն մարգուն որ արդաւուրեամբ կ'ապրի։ Իսկ կրէից իմաստունին տեսութեամբ, և Արդարութիւնը եւ իրաւունք գործելը զինեն աւելի ընդունելի և Ցիրոզը (Առակ. Ի. 8), Հրեաներու հոգեոր աչքը

այնքան կուրցած էր որ չկրցան ահանել  
առակաբանութիւն յայտնած այս ճշմարտութեան  
իրենց տուած պատղամը:

Գ.— Փելշին յարութիւնը կը պատզանէ  
նաև նոգիին յուզրանակը մահուան վրայ:— Արա ոյժը հոգեկան արժէքները չի գնա-  
հատեր, նիւթապաշարը նիւթէն անդին բա-  
րոյական իրականութիւններու չի հաւատար,   
անուատը իրզութիւնները հաւատաքի աշ-  
քով չի դիմար: Հրեաները Յիսուսի ժամա-  
նակ ճիշդ այս զիրքին մէջ էին: Կը խոր-  
հէն թէ մէկու մը մարմինը սպաննելով  
սպանած կ'ըլլան նաև անոր նոզին: Բայց  
Յիսուս ըստած էր: «Եթի՛ վախճան անոնցնէ  
ուսին մարմինը կը սպաննեն ու չեն կրտա-  
նոցին սպաննել, այլ աւելի անին վսխցէ  
դուք, ու կենայ նոզին եւ մարմինը գենենին  
մէջ կորսնելո» (Մատթ. Ժ. 28):

Հրեաներ Յիսուսի մարմինը միայն սպան-  
նեցին, բայց չկրցան Անոր նոզին սպաննել:   
Անոր քարոզած սկզբունքները: արտայա-  
տած գաղափարները, յայտնած ճշմարտու-  
թիւնները մնացին անսասան ու յաւիտեան,  
և աշխարհի քաղաքակրթութիւնը յեղա-  
շընեցին կրմանվին: Յիսուս երրորդ օրը  
յարութիւն առնելով՝ մահուան վրայ մնձ  
յաղթանակ մը տարաւ, այլ բառերով՝  
«մահուանմբ զիսն կոխեաց եւ յարութիամբն  
իւրով մեզ զիեանս պարզեւեաց»:

Քրիստոնէութեան մէծ առաքեալը, Յի.  
սուսի յարութիւնն ներշնչուած, կ'ըսէ-  
մէւր է, մաս, յազրութիւն էն, ո՞ւր է,   
զիսիս, խոյրոց Էն<sup>(\*)</sup> (Ա. Կորնթ., ԺԵ.  
5): Մակը նոգեկան ոյժին գէմ անզօր է,  
բարոյական և յաւիտեանական արժէքներուն  
առն զիմազրողական զօրութիւն չունի,  
հաւատաքի գէմ պայքարիչու բոշորովին ան-  
կարոզ է: Հաս Արքազան Մատեանի, և Եթը  
այս մոնկանացուն նոզին անմանութիւն եւ  
այս սպանականացուն անապականութիւն, այն  
առեն պիսի կատարուի զրեին այն խօսքը քէ  
մահը յարութիւն մեջ ընկնդեցաւ (Ա.  
Կորնթ., ԺԵ. 54). Այս՝ մակը կը պարտուի  
և պարտուեցաւ, երբ Յիսուս մեռներէն  
յարութիւն տաւ:

(\*) Աշխարհաբար թարգմանութեան մէջ այս  
խօսքերուն շաբթը մի քիչ տարբեր է:

Երբ այս է իրականութիւնը, կը հաւա-  
տածք թէ այս է և պոկէ տարբեր չի կիմար  
ըլլալ, ուստի անսնք որոնք բիրտ ոյժի  
բոխապետութեան նիրքն կ'ապրին, պէտք  
չէ յուսահատին: Անսնք որոնք բարիք  
գործած են և փոխարէն չարիք տեսած՝  
պէտք չէ վհատին: Անսնք որոնք արդա-  
րութեան գտան նուիրաւած են և արդա-  
րութիւնը ուշացած է, պէտք չէ թույնան:  
Իսկ անսնք որոնք գաղափարական կիմարի  
մը կը հետեին և ազգերու կիմարին մէջ  
նոր զարագլուխ մանալու մասնաւոր կաշու-  
մով աշխարհ եկած են, պէտք չէ վախնան  
որիէ բանէ ամեննին, նոյնիսկ մահուան  
պէտք է սպազրէց կարգան և ըսնն. ՈՒՇ  
է, ովզ մահ, եւ յաղութիւնդ:

Մահը շխտակ է թէ կը վախցնէ հասա-  
րակ մարգիկը, բայց չի կիմար վախցնել  
ճշմարտութեան ախոյիեանները: Ճնշիատակէ  
ինեղանիքո, Ելաւերիոս ցանկալիխ, որոնք  
ուկայք Քրիստոսի ախտղոսը կը կրեն. ոչ  
թէ մահէն վախցած են, այլ անոր վրայ  
վերէն հայելաց՝ արհամարհած են զայն.  
ուրիշ խօսքով՝ վրայէն կոխկատելով անցած  
են, Արովկետե իրենք ժամանակաւոր ար-  
ժէքներէն վեր յախտենական արժէքներու  
տիրացած են, մակը անզօր է զանսնք  
վախցնելու և ժողովուրդին մէջ անսնց  
տարածած պատզամիները ոչչացնելու:

Յիսուսի յարութիւնը մեծագոյն փաստն  
է ասոր: «Փա՛ռք երաշափառ յարութեան  
քո, Տէրու:

ԳՐ. Ա. ԱԱՐԱՖԵԱՆ

Ձեզնօ, Գայիծ.

